

ՊԱՏՄԱ-ԲԵՐԵՍԻՐԱԿԱՆ

ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Գ Լ Ո Ւ Խ Ֆ.

ՊԱՊԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

1. ՊԱՊԻ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

ցուգարձերը, թէ մօտիկ անցեալի և թէ ընթացիկ:

Տասնութ տարեկանին Հայաստանի գահը կը բարձրանար Պապ։

Հայ էր, բայց հազիւ թէ ծանօթ հայ իրականութեան, “հայ ժողովուրդի վարք ու բարքին և սովորութիւններուն։ Իրեն պէս եղած ըլլալու էին նաև պատանդ իշխանազուններէն անոնք, որոնք, Պապի նման, մատաղ տարիքին անոր հետ միասին զրկուած էին Պոլիս։

Հաւանաբար Պապ, որպէս Արքայորդի, իր հետ ունէր հայ վիրածառու խորհրդական մը, տեսակ մը դաստիարակ, ոչ թէ պատանիին զրել կարդալ ուսուցանելու, այլ ապագայ հայ թագաւորի մը սորվեցնելու Հայաստանի պետական կազմի կարգ ու սուրբը, ծանօթացնելու անոր Արշակունի տան աւանդութիւններն ու իրաւասութիւնները, ինչպէս նաև քաղաքական ան-

բայց միջավայրն էր որ պիտի կըթէր Պապը և միւս իշխանազունները։

Եւ Բիւզանդական կայսրութեան փարմամ մայրաքաղաքին զղրգալի միջավայրը՝ անկարելի էր որ իր խորունկ տպաւորութեւնը չգրումէր այս արթնամիտ հայ պատանիներուն, որ իրենց տարիքի բերմամբ, մտքերնին այնքան ենթակայ են ազգուելու իրենց ըրջապատի անցուղարձերէն, և ըստ այնմ սատարելու իրենց նկարազրի կազմութեան։

Այն վեց կամ եօթ տարիներուն, որ Պապ անցուց Պոլսոյ մէջ, եթէ նոյնիսկ հնարաւոր ըլլար պալատի մը չորս պատերուն մէջ ապրիլ, գարձեալ պիտի չխուսափէր այն խոռվայոյզ անձուղարձերէն որ բազմամբոխ մայրաքաղաքի կեանքը շարունակական եռեւեփման մէջ կը պահէին։

Այս քանի մը տարիներու ընթացքին

զեցկազ արդող եկեղեցին և մեծադիր ուրիշ շէնքերու ալ, Վարդանի վկայութիւնը կը համապատասխանէ իրականութեան։ Տեղի չի մնար այլ ևս կատարվերտոցի և վարդանի վկայութիւնները Յայամաւուքներուն վկայութեանց հետ հաշտեցնելու ուրիշ փորձերու (Ուկեան, անդ, էջ 34 և Օրմանեան, անդ, էջ 1245)։ Գոհացում տալու համար աւանդութեանց կողմանկիցներուն, կարելի է միայն ենթադրել թէ Սենքարիմ սկսած և Դաւիթ աւարտած ըլլայ Ս. Նշանի եկեղեցին շինութիւնը։

Յաճախագէալ երեւոյթ մըն է որ կրօնական շէնքերու հիմնազրութիւնը վերագրուի հին օրերու նշանաւոր դէրքերուն։ Այս երեւոյթը կը բացատրէ Ս. Նշան եկե-

ղեցին շինութեան վերագրումը Սենքարիմի՝ իրեն հիմնազրի Սերաստիոյ Սրծունի հարստութեան։

Դժբախտաբար, ինչպէս զիտել տուած է Բ. Հայքեցեան (Նոր Ալյ, Մարզուան, 1913, էջ 82)։ «Վանքին սկզբնական հիմնարկութեան թուականին վերաբերեալ որիէ արձանագիրը յիշտակարան կը պակսի վանքին որևէ մէկ կողմը, ի մասնաւորի Ա. Նշանայ տաճարին ճակատը ուր զետեղուած են զանազան ժամանակներու մէջ նորոգութեանց արձանագրութիւնները»։ Այս պակասը մերեւ վերագրելի է մահմետական իշխանութեանց զրգութեան տեղի չտալու մտահոգութեան։

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՂԵՐԵԱՆ

հկեղեցական վէճիր կը կւանին ամէն ինչ, կը զառնան պետական և քաղաքական հարց։ Այս Սրբութան փոթորիկը մահու կենաց խնդիր կը զառնայ, և Վաղէս կայսրով։ Արիստաններու յաղթանակը կ'ըլլայ անդիքի և անդիմազրելի։ Պատատէն մինչև յետին խրճիթ, հրապարակները, շուկայ, բազնիք կը թնդան այս մէկ հրատապ հարցով։

Սրբութան Վաղէս կայսրը չգոհանար զինելով, ինչպէս կոստանդիոս ըրած էր, այլ անխնայ կը հալածէ Աւղղափառահանները, անոնց ձեռքէն կը խլէ բոլոր եկեղեցիները և կը յանձնէ Սրբութաններուն։

Այսքան խիստ է կայսրը այս մէկ կէտին մէջ, որ, օրինակ, երբ Տերենտիոս կոմոք Հայաստանէն վերապարձաւ, և ի վարձատրութիւն իր ծառայութեան՝ կայսրը խոստացաւ տալ անոր ինչ որ կ'ուզէ, մուլիունդ Աւղղափառահան կոմոք խնդրեց որ Եկեղեցի մը տրուի Աւղղափառահաններու։ Կայսրը բարկութեամբ մերժեց, և ըստ անոր թէ ուրիշ բան խնդրէ⁽¹⁾։

Պապ ուր որ զառնար, ամէն կողմ Արիստան էր։

Պատրիարքական աթոռը կը գրաւէր Եւղղաքիոս (360-370), կատաղի Արիստան։ Պարոնիսսի բառերով։ ԱՌուոր Արիստաններուն ամենազէցը։ Անխնայ կը հաշվածէր Աւղղափառահանները։ Ամբարտաւան ինքնահաւանութեամբ աստուած արանական խրթնութիւններու կը միսրաւէր, և երբեմն նոյնիսկ ծիծաղաշարժ ելոյթ կ'ունենար։ Զոր օրինակ, Պոլսոյ ժողովուրդը երկար ատեն խնդրացած էր, և Պապ ու իր ընկերները լսած ըլլալու էին, թէ ինչպէս երբ Պոլսոյ Մայր Եկեղեցիի բացումը կը կատարուէր, պատրիարքը ամբիոն բարձրացաւ և քարոզը սկսաւ հատեւեալ բաներով։ Հայր Աստուած ամբարիչու է, իսկ Որդին բարեպաշտու։ Անազին աղմուկ բարձրացաւ Եւղղաքիոս՝ յուղուած ունկնդիրները խաղաղեցնելով, կը բացատրէ։ Հանդարտեցէք, Հայրը ամբարիչու է, որովհետեան ոչ ոքի պաշտամունք կը մատուցանէ։ Որդին բարեպաշտու է, քանզի ան Հայրը կը պաշտէ։ Այս բացատրութեան վրայ, Եկեղեցիի կամարները թնդացին ներկաններու բարձրածայն խնդրուքէն⁽²⁾։

(1) Theodoret, IV, 32.

(2) Sozomen, IV, 26.

367ին, երբ Վաղէս կը պատրաստուէր Գոթերու դէմ պատերազմի երթալու, մկրատուեցաւ Եւղղաքիոսի ձեռքով։

Պատերազմէ վերապարձին, Աւղղափառահանն ութսուն քահանաներ և եպիսկոպոսներ Վաղէսին զիմեցին խնդրելու որ Աւղղափառահան պաշտամունքի ազատութիւն տայ, միաժամանակ բողոքելու Արիստաններու խստութեանց դէմ։

Վաղէս հրամայեց այս ութսուն կղերականները զնել նաւ մը, որ դէպի Բիւթանիա ճամբայ կ'ելլէր։ Նաւը ծովեղերք մօտենալուն, նաւաստինները, իրենց տըրուած հրամանին անսուլով, նաւը կրակի տուին և իրենք փախան։ Իսկ մէջինները ամէնն ալ մեռան⁽³⁾։

Փաւստոս կ'երեւի ծանօթ ըլլալով այս զժնեկակ միջազէպին, Եւրուէս կաթողիկոսն ալ այն հոգեւորականներու մէջ կը զնէ։ Բայց կարելի չըլլալով Եւրուէսը խեղզուած կամ այրած ցոյց տալ, ամայի կղզի մը կը ձգէ իր ուղեկիցներուն հետ, որոնք Եւրուէսի հրաշքներով կ'ապրին երկար տարիներ, մինչև Աւղղափառահան թէսովս կայսրը կ'ազատէ զիրենք։ Խորենացին ալ Փաւստոսին առնելով կը կրկնէ ամայի կղզիի պատմութիւնը, մինակ թէ աքսորի տեսուզութիւնը ինն ամսուայ կը փասէ։

Վաղէսի օրով Արիստան շարժումը այլ կազրած էր սոսկ կրօնական հարց մը ըլլալէ, այլ եղած էր պիտական քաղաքականութիւն։ Եւ կայսրը որոշած էր միահեծան գարձնել այդ իր պիտութեան սահմանին մէջ։

Հեթանոս Գոթերն իսկ Վաղէս՝ Արիստան քրիստոնեաններ դարձուց։ Գոթերու պատմուչ ձօրտանէս, Աւղղափառահան մը, այս մասին զրկուն։ Իր ցասումը կը ծորէ բառերէն։ ԱԵւ այն ատեն Վաղէս կայսրը, որ Արիստան խարզաւանանքով վարակուած ըլլալուն, մեր կուսակցութեան բոլոր եկեղեցները զոյցը էր, իր ազանդէն քարոզիչներ զրկից։ Անոնք եկան, և անմիջապէս կոչտ ու տգէտ ժողովուրդ մը լիցուցին իրենց հերետիկոսութեան թոյնով։ Այսպիսով Վաղէս կայսրը Վիսիզոթները Արիստան ըրաւ քան քրիստոնեայ⁽⁴⁾։

(3) Socrates, IV, 16; Sozomen, VI, 14; Theodore, IV, 24.

(4) Jordanes, XXV.

Պապի աչքին այլևս ճշմարիտ քրիստոնէութիւնը Արիոսեաններու գաւանանքէն ուրիշ գաւանանք ըլլար:

Արդեօք Պապ մոլեռանդ և զործն Արիոսեան մը դարձաւ Վաղէսկայ կայսերնման, չենք գիտեր: Բայց զիտենք թէ իր պատանի և ապօ երիտասարդի մտքին համար Պոլոսոյ մէջ միակ ուսումը Արիոսեան եղաւ: Այլ կերպ կարելի չէր:

Միմիայն Պոլիսով չէր սահմանափակուեր, այլ Փոքր Ասիան ալ կ'ողոզուէր Արիոսեան հեղեղով, ուր միակ Աւզդափառեան կղղեակ կը մեար կիսարիոյ եկեղեցին յանձին իր անվախ առաջնորդին Բարսեղի, որուն բախումը Վաղէսի հետ պիտի տեսնենք քիչ վերջ:

Բարսեղ, երեսունմէկ համախոհ եպիսկոպոսներու ստարագրութեամբ, անոնցմէ մին Ներսէս կաթողիկոս, Խտալիոյ եպիսկոպոսներուն, որոնք հաւատարիմ մնացին Աւզդափառեան գտաւանանքին և պաշտպանուեցան Վաղենտիւնոս կայսրէն, զրկած նամակին մէջ, օգնութիւն խնդրելու, կը ներկայացնէ յուսահատական պատկերը Արեւելքի եկեղեցիներուն:

«Արոգնեակ վոտանգը մէկ եկեղեցիի գլխուն չէ, և ոչ ալ կտառդի փոթորիկէն խորտակուած եկեղեցիներու թիւը երկու կամ երեք է: Քանզի կրնանք ըսել թէ այս հերետիկոսութեան անէծ քը կը տարածուի Իլլիրիկոնէն (Պալքաններ) մինչև Թէպայիդ (Եգիպտոս) Ճշմարիտ հաւատքի սկզբունքներ տապալեր են և եկեղեցւոյ կանոնները առ ոչինչ համարուած Այս կացութեան հանդէպ անհաւատները կը խնդան, նոււազ հաւատք ունեցողները կը տատամոին, ճշմարիտ հաւատքն ալ անորոշ է Հետեաբար, մինչ կը գըտնուին անձեր, որոնք իրենց ոտքերը կը բնան տակաւին գետնի վըայ պահել, մինչ ին զրութեան հետքերը զեռ պահուած են, կը պալատինք, այս՝ հասէք մեզ օգնութեան, մեր եկեղեցիներու նաւարեկութիւնը կատարեալ չեղած Մի՛ ձգէք որ աշխարհի կէսը մոլորանքի մէջ կորսուի: Մի՛ ձգէք որ հաւատքը մարի այն երկիրներուն մէջ, ուր առաջին անգամ յայտնուեցաւ . . . »⁽⁵⁾:

Արիոսեան յաղթանակի այս համատարած մթնոլորտին մէջ անտարակոյս Պապ և իրեն հետ եղող հայ իշխաններ, առանց դոյզն տատամոււմի պիտի ընդունէին Կայսեր և Պատրիարքին հաւատքը: Կիրակի օրեր եկեղեցի երթալնուն, մայրաքաղաքի

մէջ չկար եկեղեցի մը ուր Արիոսեաններու գաւանանքէն ուրիշ գաւանանք ըլլար:

Արդեօք Պապ մոլեռանդ և զործն Արիոսեան մը դարձաւ Վաղէսկայ կայսերնման, չենք գիտեր: Բայց զիտենք թէ իր պատանի և ապօ երիտասարդի մտքին համար Պոլոսոյ մէջ միակ ուսումը Արիոսեան եղաւ: Այլ կերպ կարելի չէր:

Հայաստանի երիտանեայ Արշակունիններու առաջինը եւ վերջինը եղաւ Պապ, որ Արիոսեան վարդապետուրեամբ կրուեցաւ: Եւ այդ մեծապէս ազդեց իր գործունեաւ բան Հայաստանի մէջ:

Այս խիս կարեւոր կէտին անհետուիլ հայ պատմաբաններու եւ բանասէրներու կողմէ, զիսաւոր պատմաններէն մին և Պապի անձը եւ զործը պարուրող տիրորին:

Առով կը բացատրուի: Արիոսեաններուն դէմ անսահման ատելութեամբ լեցուած Փաւստոս պատմիչի Հրաբորբոք նողկանքը Պապ թագաւորէն:

Խորենացիի մէջ թանկագին հակիրճ յիշատակութիւն մը մեզի կը հազօրդէ Պապի և իր ընկերներուն Արիոսեան տեսակէտին յարիլ:

Խորենացին կը պատմէ թէ Ներսէս կաթողիկոսին առաջարկեցին որ եթէ ան Արիոսի վարդապետութիւնը ընդունի, Մակեղոն պատրիարքը (342-360) կ'ազատէ զինք: Ներսէս կը մերժէ, և կ'աքսորուի: Օիսկ Պապը և բոլոր պատմանները յանձն առին և Մակեղոնը անոնց ազատեց»⁽⁶⁾:

Արիոսեան հեղեղը, սակայն, Հայաստան չհասաւ: Հայ եկեղեցականութիւնը ջախջախիչ մեծամասնութեամբ մնացին հաւատարիմ Նիկիական հաւատքին, իրենց գլուխը ունենալով Աւզդափառեան աննկուն Հայրապետը ներսէս:

Որքան մեծ եղած ըլլալու էր զարմանքը Պապի և իր ընկերներուն — թերես ալ գոյթակղած — երբ Հայաստան վերադառնաւնուն կը տեսնէին թէ Բիւզանդական կայսրութեան մէջ հալածական և արգիլուած քրիստոնէական դաւանանքը կը ովրապետէր հայերուն մէջ:

Յառաջիւմ (22)

ՀՐԱՅՐ Ք. ԱՐՄԵՆ

(5) Basil, letter No. 92:

(6) Խորենացի, գ. 30: